

ԳՐԱՆՈՍՏԿԱՆ

**“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ
ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ**

ՀՐԱՉԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, էջ 655

5) Ի՞նչ է լեզուն: — Աճառեան, ըլլալով լեզուարանութեան մէջ ընկերաբանական գպրոցի ջատագովներէն մին, իրաւամբ լեզուն կը նկատէ հաղորդակցութեան անհրաժեշտ ազդակ մը մարդուն, իբրև ընկերային էակ: — «Մարդը, որ հասարակական կեանքով է ապրում, իր խորհուրդներն ու զգացումները իր ընկերոջ յայանելու և փոխադարձը նրանից իմանալու պէտք ունի: Այն միջոցը որ ծառայում է այս հաղորդակցութիւնը կատարելուն կոչուում է լեզու»: Այս ընդհանուր սահմանումէն Աճառեան կը փորձուի հաւանական հետեւութիւններու հասնելու և զանոնք կ'ենթարկէ քննական մերձեցման. — ա) Կարելի պիտի ըլլա՞ր արդեօք լեզու կոչել մեզի ծանօթ յօգաւոր ձայնական լեզուէն զատ այն ամէն միջոցները՝ որոնք կրնան ծառայել ընկերային հաղորդակցման համար: — բ) Բանի որ կենդանիներն ալ ունին «հասարակական» կեանք, հետեւաբար լեզուն միայն յատուկ չէ մարդուն: — Ա. — Կենդանի էակի մը բոլոր գործարանները կրնան ծառայել իբր միջոց հասարակական հաղորդակցման: Արդարև, աչքի շարժումներով

պիտի ըլլանք եթէ յաջորդ մեր ժողովին կարենանք յայտարարել թէ շատ մը Եկեղեցիներ ճշմարտապէս միացած են վկայելու, կազմակերպելու և ուսուցանելու գործին մէջ:

Հաւատացէք որ կարևոր է միութիւնը երբ կ'իրագործուի առաքելական ուղիով, վասն ճշմարտութեան և Աւետարանին, ու Ա. Եկեղեցիին նախանձայնութեամբը լեցուն:

Թարգմ. ԶԱԻԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ Զ.
Աղեֆանդբա

կարելի է զանազան բաներ հասկնել. այսինքն գոյութիւն ունի «տեսողական լեզու» մը, նոյնպէս «չօշափողական լեզու» մը. կան նաև այլ տեսակի «լեզուներ», ինչպէս մէկու մը ծաղկեփունջ նուիրելը, զրպանէն ինկած կապոյտ թաշկինակ մը, և այլն: Պատմութիւնը կը վկայէ թէ խորհրդանշական ձևեր գործածուած են նաև իբրև հաղորդակցման միջոց: Հին հեթանոսական շրջաններուն, երբ քրիստոնէութիւնը տակաւին նոր սկսած էր և արգելուած էր իր պաշտամունքը, անձանօթ քրիստոնեաներ զիրար ճանչնալու համար ձուկ մը կը ցուցնէին կամ կը նկարէին: Այդ կը նշանակէր «ես քրիստոնեայ եմ»: Պայմանագրական նշան մը, որ կը ծագէր հին յունարէն «իսթիւս» (ἴσθυσ) բառէն՝ որ կը նշանակէ ձուկ. իսկ այդ բառի յաջորդական տառերով կը գոյացուէր «Իսուս, Սիրիսոս, Թէու, Սոթիրոս», որուն իմաստն է «Յիսուս Քրիստոս, Աստուծոյ Արդի, Փրկիչ»: — Բ. — Անասուններէն ոմանք ունին «հասարակական» կեանք: Աճառեան կը զարմանայ թէ ի՞նչպէս մըջիւններ, որոնք այնքան կանոնաւոր «հանրապետութիւն» ունին, զիտեն սպատերազմ» վարել, ունին «հիւանդանոց», «վիրաւորներ փոխադրող յանձնախումբ», չունենան իրարու հետ հաղորդակցելու որեւէ միջոց: Նոյնպէս մեզուներ, որոնք թագուհի, զինուորական և բանուորական «գաղտնակարգ» ունին, չունենան որեւէ հաղորդակցութեան միջոց: Կերմանացի Գարլ Ծոն Ֆրիչը փորձեր կատարած է մեզուներու «լեզուի» վրայ, և այն եզրակացութեան յանգած է թէ այդ «լեզուն» ոչ լսողական է և ոչ ալ տեսողական, այլ շօշափողական: Կենդանիներու լեզուի աւմանազարգացած ձևը կը ներկայացնեն մեզի կապիկները: Անոնց լեզուն յատկապէս ուսուցմանսիրած է Ռ. Կառնըր, «Կապիկներու խօսքը» երկին մէջ, Լոնտոն, 1892: Ինչպէս որ Աճառեան կը նշէ ճշգրտօրէն, Կառնըրի գտած ձայները լսիկ բնազդական են և երբեք զիտակցուած: Կառնըրի համաձայն, անոնք զիտակցական են: Կառնըրի աշխատանքը կը տառապի լրջութենէ: Անոր գործը շարունակեցին Կերմանացի ուսումնականներ Պատթիէն Շմիտը և Ծօրճ Շուրիգեցիին: Վերջինը կը ջանայ ապացուցանել

թէ ոչ միայն կապիկները, այլ նաև ուրիշ ստորին մակարդակի վրայ գտնուող կենդանիներ ունին իրենց «լեզուներ»: Կառնըրի, Շմիաի և Շուրիկեցիի եզրակացութիւնները համոզիչ չեն: Կապիկներու լեզուն միայն բնագոյական ճիշեր ունի և ոչ թէ զխակցական: Անոնք չեն կրնար կապակից խօսակցութիւն մը վարել: Աճառեան իրաւամբ գրեւել կուտայ թէ անասուններու «լեզուներ» ոչ բառ ունի և ոչ ալ քերականութիւն: Բնագոյին է որ կը մղէ զիրենք զանազան ձևի ճիշեր արձակելու: Աճառեանի գրութիւնը մէջ ընդ մէջ կ'ընդմիջուի է. Աղայեանի կողմէ «փակագծեալ բացատրութիւններով», որոնք կը միտին «Մարքսիստական ուսմունքով» մեկնարանել լեզուարանական հարցերը, ինչ որ անտեղի է և ոչ իրաւական, ուրիշի մը կողմէ հեղինակուած գրքի մը մէջ: Աճառեանն է «Լիակատար»ին հեղինակը և ոչ թէ է. Աղայեանը: Մեծանուն հանգուցեալը է. Աղայեանին յանձնած էր իր երկին հրատարակութեան իրաւունքը, բայց պէտք էր չարաչար գործածուեր այդ իրաւասութիւնը, միջամտելով իր մտածումներու աշխարհին մէջ, որ հեղինակը բացարձակապէս ազատ է և ուրկէ երեան կու գայ իր գրանական թիւրեղացած գրեւելով:

Ապա, Աճառեան կը վերլուծէ մարդէակին խօսելու կարողութեան տիրացման սկզբնական հանգրուանները: Առաջին քայլը եղած ըլլայ նշանովի խօսակցութիւնը: Այսօր ալ ընկալեալ նշաններ կան, որոնք իրրև միջազգային լեզու կը գործածուին նաւային, երկաթուղային, հեռագրական և զինուորական յարաբերութիւններու մէջ. օրինակ, կարմիր գրօշակը կամ լապտերը յայտարարներ են վտանգի: Պատերազմական գործողութիւններու մէջ ճերմակ գրօշակը հաշտութիւն և խաղաղութիւն կը խորհրդանշէ: Երկրաշափութեան մէջ π կը ցուցնէ տրամագծի և շրջագծի յարաբերական չափը: Այս նշանովի խօսակցութեան առընթեր գոյութիւն ունեցած է նաև շարժումներով հաղորդակցուելու միջոցը: Իրաւութեան լեզուներու անձանօթ մարդիկ գիրար կը հասկնան շարժումներով: Բայց Աճառեան ի՞նչպէս կը սահմանէ լեզուն: Ըստ հեղինակին, մարդկային լեզուն ձայնաւոր յօդարաշխ լեզուն է: Իրօք, յօդարաշխ-

ութիւնը մասնաշաղկապութիւնն է մարդկային լեզուին: Բայց հարկ էր ընդլայնել այդ յօդարաշխութեան նկարագիրը՝ Սօսիւրեան ըմբռնումով: Մարդկային լեզուն յօդարաշխ ձայնական լեզուն է, բայց այդ յօդարաշխ ձայները պարզ ձայնական արտաբերութիւններ չեն, ենթակայ բնասոսական, բնագոյական և ուսողական հետազոտութեանց, այլ նաև աւելին: Անոնք ձայնական գատորոշիչ միութիւններ են, որոնց պաշտօնն է բառերու իմաստը փոխել: Լեզուի մէջ կան նաև, գատորոշիչ միութիւններու առընթեր, իմաստաւոր միութիւններ: Լեզուն ամբողջութիւնն է գատորոշիչ և իմաստաւոր միութիւններու: Լեզուի կառուցանողական-պաշտօնաւոր ըմբռնում մը կը մղէ մեզի սահմանելու լեզուն իրր պայմանագրական արժէքներու ամբողջութիւն մը՝ որ զանազան ձևեր կը ստանայ համայնքներու համաձայն: Պայմանագրական է լեզուն իր խկութեամբ. հակառակ պարագային մէկ լեզու միայն գոյութիւն պիտի ունենար աշխարհի մէջ: Լեզուն հաւաքական համաձայնութեան արդիւնքն է:

6) Լեզուի ծագումը: — Կուտայ գանազան տեսութիւններ լեզուի ծագման մասին. — ա) Բնականութիւնը, բ) Կենդանական լեզուի զարգացման մէկ վիճակը, գ) Բնաձայնական տեսութիւնը, դ) Բացազանչականը, ե) Լուսնաձայնականը: Աճառեանի համաձայն, լեզուն մարդուն կողմէ ստեղծուած է անհրաժեշտութեան պահանջով, առանց որեւէ կապակցութիւն ունենալու բառի մը և իր անուանումին միջև:

7) Լեզուի հոգեբանական կողմը: — Մտածելը ներքին խօսակցութիւն մըն է: Լեզուն այն միջոցն է, որով մեր մտածումները կը նրկականանան, կ'արտաքնանան: Ներքին լեզուն անհրաժեշտութիւն մըն է արտաքին լեզուի: Առանց ներքին լեզուին արտաքին լեզուն գոյութիւն չունի: Եւ այդ ներքին լեզուն գոյութիւն ունի միայն յօդաւոր լեզուի հիման վրայ:

8) Լեզուն իրր գործիք թանձրացման: — Լեզուն այն միջոցն է՝ որով զազափարը կը ստանայ իր նրկական ձևը:

9) Լեզուն իրր գործիք ճշմարտութեան: — Մեր մտածումները տարտամ և անորոշ են, որքան ատեն որ անոնք չեն արտա-

յալառուած: Բառերը աւելի կը յստակեցնեն մեր գաղափարները և կը ճշգրտեն անոնց նուրբ երանգները: Մտածողութեան անձն նութեղէնը կը յստականայ: Լեզու մը այնքան կատարեալ է որքան ընդունակ է հարազատօրէն ներկայացնելու մեր մտածողութիւնը:

10) Լեզուն իբր գործիք համառօտութեան: — Բառը կը համառօտէ միաքը, և պատկերներու ամբողջութիւնը, որ յարակցարար կապուած է այդ բառին, կը միացնէ իր մէջ: Որքան ալ դանդաղ ընթանայ մեր մտածողութիւնը, հովիտ բառը կը պատկերացնէ մեր երեակայութեան առջև հաճելի վայր մը ուր կան մարդագետիներ, շրջապատող սարեր, ծառեր, ծաղիկներ, վտակ մը որ կը հոսի հանգարաօրէն, և այլն: Բառը կը նմանի գրահաշուական նշաններու, որոնցմով համառօտ կերպով կը ներկայացնենք թուաբանական բոլոր գործողութիւնները, փոխանակ մէկ առ մէկ դանձր նկարագրելու:

11) Լեզուն իբր միջոց յիշողութեան: — Լեզուի այս յատկութիւնը կը բղխի գրութաւորարար նախորդներէն, այսինքն թանձրացումէն, ճշմարտութենէն և համառօտութենէն: Այս ձեռով, ան կը դիւրացնէ մեր մտածողութիւնը, կը ջնջէ աւելորդ ծանրաբեռնութիւնները, կ'ամփոփէ նիւթը և այսպիսով կ'օժանդակէ յիշողութեան: Մեր միաքը քատի մը պիտի վերածուէր եթէ փոխանակ թանձրացեալ բառերու կապակցութեամբ կազմուած նախադասութիւններ յօրինելու, ստիպուած ըլլայինք գաղափարները առանձին առանձին յիշելու, և ապա, այդ գաղափարներու կապակցութիւնը կազմելով, դարձեալ մեր գատողութիւնները վերյիշելու: Որքան զօւար պիտի ըլլար եթէ սկսէինք յիշել հայոց պատմութեան մէջ Հայկազանց բոլոր թագաւորները, Հայկէն մինչև Վահէ (45 անուն) փոխանակ մէկ բառով «Հայկազունք» ըսելու:

12) Լեզուն իբր գործիք վերլուծման: — Լեզուն պարտաւոր է գատողութեան զանազան մասերը բաժնելու. իւրաքանչիւրը գնելու առանձին բառի մը կամ բացատրութեան մը մէջ, և ապա զանոնք կապակցելու իրարու հետ: Այս ձեռով, ունկնդիրը աւելի լաւ պիտի կրնայ բաղ-

դատել գաղափարներու անջատ մասերը իրարու հետ, ըմբռնել անոնց փոխարարութիւնը, և ապա հասնել տրամաբանական եզրակացութիւններու: Այս անկիւնէն դիտուած, լեզուն կը նմանի փորձաժամի մը՝ ուր քիմիագէտը կը տարբարուծէ մարմինը, և այդ տարբարուծութենէն յոռաջացած տարրերը որոշելէն յետոյ կ'ըմբռնէ ամբողջ մարմինը կազմութիւնը: Արդարեւ, լեզուն ստեղծուելով մտածողութեան հետ, իր կարգին կը զարգացնէ մտածումը, կ'օգնէ, կը ճշգրէ, վերջնապէս մաքրին բերը կը թիթեցնէ:

13) Լեզուի բնախօսական կողմը: — Աւելի կեդրոններուն մէկ մասը ի ծնէ գոյութիւն ունի և մանուկը կը զարգացնէ զայն իր ամենօրեայ գործածութեամբ: Աւելիներ մտածար կամ բոլորովին ստացական են: Մտացական կարողութիւններու շարքին կը պատկանի լեզուն, մանաւանդ մի քանի լեզուներու ուսումը: Աւելի ստացական են գրութեան և ընթերցանութեան կեդրոնները, որոնք ձեռք կը բերուին գաստիարակութեան միջոցաւ, և կրան բոլորովին պակսիլ, ինչպէս անգրագէտներու մօտ:

14) Լեզուի հասարակական կողմը: — Լեզուն կ'առնէ իր սկզբնաւորութիւնը հասարակութեան մէջ: Կարելի չէ ենթադրել հասարակութիւն մը առանց լեզուի, և ոչ ալ լեզու մը առանց հասարակութեան: Ոմանք թերեւ կը մտածեն թէ գոյութիւն ունին ժողովուրդներ՝ որոնք զուրկ են լեզուէն. անոնք կը սխալին: Գոյութիւն չունի ժողովուրդ մը որ չունենայ իր լեզուն, թէև անկատար կերպով: Կը կարծուէր թէ Ափրիկէի գաճաճները, Փիլիպիան կղզիներու նեգրիտոսները և այլ աւելի յետամեաց ժողովուրդներ զուրկ են սեփական լեզուէ, բայց նորագոյն քննութիւններ եկան փաստելու թէ անոնք ևս ունեցած են և ունին իրենց յատուկ լեզուն, և այդ լեզուով անգիր բանահիւսութիւն: Լեզուն անհատական երևոյթ մը չէ, այլ գերազանցապէս հասարակական, ուր անհատին կամքը արժէք չի ներկայացնելու և պարտաւոր է ենթարկուելու հասարակութեան որոշումին: Աճառեան շեշտելով լեզուի հասարակական կողմը, կ'ուզէ երևան բերել լեզուի մը պայմանագրական արժէքներու գրութիւն

մը ըլլալու հանդամանքը: Իրօք, լեզուն պայմանագրական արժէքներու գրութիւն մըն է, գետեզուած համայնքի մը կամ ընկերութեան մը իւրաքանչիւր անհատի ուղեգիրն մէջ: Իսկ այդ ընդհանուր գրութիւնը իր անհասկան արտայայտութիւնը կ'ունենայ անձերու միջոցաւ, խօսքի մէջ, իրրեւ սճական, շարահիւսական մասնայատկութիւն, և այլն: Բայց այդ անհատական արտայայտութիւնները երբեք չեն շեղիր ընդհանուր գրութենէն, առանց որուն համայնքի մը անդամները զիրար պիտի չկարենային հասկնալ: Իսկ լեզուն իր տակունութիւնը և գրամագրականութիւնը կը պահէ շնորհիւ իր պահպանողականութեան. կարգ մը հասարակական երևոյթներու մէջ շատ անգամ շեղումներ ներկիւի են: Բայց մէկը որքան ազատամիտ ըլլայ, լեզուի մէջ կը մնայ պահպանողական: Ձեռք ներքի մէկու մը լեզուական սայթաքում մը: Լեզուն գերազանցապէս պահպանողական երևոյթ մըն է. ան չ'ընդունիր դիւրաւ յեղաշրջումներ. անոր կեանքը լսկ բարեշրջական է: Կեանքի մէջ յառաջ կու գան բազմաթիւ փոփոխութիւններ, յեղաշրջումներ, յեղափոխութիւններ, որոնք սակայն լեզուի մէջ նոյնպիսի յեղաշրջումներ յառաջ չեն կրնար բերել: Բառագոյնը, որ շատ աւելի փոփոխական է և անմիջապէս կը ցոյցանէ կեանքի փոփոխութիւնները, երբեմն ցոյց կուտայ զարմանալի պահպանողականութիւն մը: Մետազեայ գրչածայրին գիւտը կը բոլորէ շուրջ գար մը, բայց ուսերէնի մէջ կը շարունակուի տակուին բէքօ ըսուի՝ որ սաղի փետուրին գործածութեան ժամանակէն կու գայ: Նոյնպէս նաև գերմաներէն, ֆրանսերէն և իտալերէն լեզուներու մէջ: Աճառեան, պաշտպանելով լեզուի պահպանողականութեան նկարագիրը, լոբլեայն գէ՛մ է ուսերէնէ կատարուած անտեղի նորամուծումներուն հանդէպ Արևելահայերէնի մէջ, որոնք կ'աղձատեն զայն իր հնչարանական, քերականական և շարահիւսական մարգերուն մէջ: Արդարեւ, լեզուն ունի իր ներքին պահպանողականութիւնը, որ երաշխիքն է իր միութեան: Առանց այդ ստիպողական պահպանողականութեան, լեզուները բարբառները և անհատական բացատրութիւնները կրնան ան-

սահման համեմատութիւններու հասնիլ, ուր մարդիկ դժուարաւ կարենան զիրար հասկնալ: Լեզուի գրամագրականութիւնը պաշտպանելով, Աճառեան գէ՛մ է նաև Մատիայն տեսութեան՝ որուն համաձայն տնտեսական փոփոխութիւնները յառաջ կը բերեն նաև լեզուական փոփոխութիւններ: Անշուշտ լեզուի պահպանողականութիւնը քաբացած անշարժութեան մը չի վերածեր լեզուական երևոյթները, այլ պարզապէս կը գանդաղեցնէ այդ փոփոխութիւնը: Լեզուն կը փոխուի, բայց ներքին միութեան պահանջ մը կը յամբարցնէ այդ փոփոխութիւնը: Լեզուի մը տարածման զլիսաւոր միջոցները, Աճառեանի համաձայն, պետականութիւնն են ու քանակը. իսկ որակը, լեզուի անցեալը, գրական արժանիքը և նմանօրինակ բարոյական յատկութիւններ արժէք չունին: Մշակոյթով հարուստ յունարէնը և հայերէնը տեղի տուին թրքերէնի առաջ, և այսօր, դժուար է հասկնալ թէ ի՞նչպէս Փոքր-Ասիոյ յոյները և հայերը իրենց մայրենի լեզուն կորսնցնելով թրքախօս դարձան: Անշուշտ պատճառը թրքական բռնակալութիւնն էր և թուրք ժողովուրդի ճնշող թուական գերակշռութիւնը փոքրաքանակ յոյներու և հայերու վրայ: Բայց բուն Հայաստանի, ինչպէս նաև բուն Յունաստանի մէջ, մայրենի լեզուն մնաց և երբեք չզիջեցաւ թուրքերէնին. նոյնիսկ Պոլսոյ մէջ, այդ երկու մայրենի լեզուները մնացած են և կը մնան մինչև այսօր: Ապա Աճառեան կ'անդրադառնայ միջազգային լեզուի մը. ստեղծման պարագաներուն: Միջին դարերուն, լատիներէնը ուսումնական միջազգային լեզու դարձած էր Շուէտէն մինչև Սիկիլիոյ, Բորթուկալէն մինչև Լեհաստանի համալսարաններուն մէջ: Այսօր ալ բժշկութիւնը, քիմիաբանութիւնը, բուսաբանութիւնը և այլ գիտութիւններ մեծապէս կ'օգտուին անկէ: Միջազգային լեզուի գաղափարը առաջին անգամ յղացած է Լայպնից իմաստասէրը՝ 1666 թուին. անոր հետեւած է անգլիացի եպիսկոպոս ձոն Վիլգինսը: Հեղինակը երկու հոսանքներ կը նշէ ժամանակակից քրուստական լեզուարանութեան մէջ, միջազգային լեզուի մը ստեղծման աննշուխտմբ: Ինչո՞ւ այս քրուստական մակդիրը: Մէկ լեզուարա-

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Բ Ր Մ Ա Հ Ա Յ Ք

(Շարունակութիւն նախորդ քիւէն եւ վերջ)

Հայ եկեղեցիներ. — Հայերը Բրմաստանի Աւա. Սիրեամ, Ռանգուն և Մանդլէ քաղաքներուն մէջ ունեցած են իրենց եկեղեցիները: Ներկայիս Սիրեամի և Աւայի տաճարներուն տեղն անգամ յայտնի չէ: Անոնց մասին շատ քիչ ծանօթութիւն ունինք, սրովհետեւ եկեղեցական արխիւներն ի սպառ կորած են: Ռանգունի և Մանդլէի եկեղեցիները թէպէտ դեռ կանգուն են, բայց անոնց վերաբերեալ տուժարներն՝ ալ փճացած են ճափոնացիներու գրաւման ժամանակ:

1743ին, Սիրեամի վրայ մղուած պատերազմի հետևանքով՝ հայոց եկեղեցին կը կործանուի: Այդ թուականներուն Սիրեամ ապրած են 60 տուն հայեր, և եկեղեցիէն զատ ունեցած են իրենց յատուկ գերեզմանատունը: Սիրեամի անկումէն յետոյ, հայեր գլխաւորաբար Ռանգուն կը հաստատուին, ուր 1766ին Գրիգոր Այվազ եկեղեցի մը կը կառուցանէ, որ զժբախտաբար կը կործանի 1824ին, անկողո-բրմական պատերազմին հետևանքով: Հայեր վերստին կը կառուցանեն զայն յանուն Ս. Աստուածածնի, երիցատունով միասին: Երկու շէնքերն ալ 1850ին, քաղաքին մէջ պատահած հրդեհէ մը հրոյ ճարակ կ'ըլլան: 1858ին, կառավարութիւնը քաղաքին կեդրոնը հողամաս մը կը նուիրէ հայերուն, ուր անոնք 1862ին Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին կը կառուցանեն: Օծուժը կը կառարուի 1863ին: Հետագային, եկեղեցին կ'ունենայ իր ընդարձակ սրահը՝ երիցատունով միասին: Համաշխարհային Բ. Պատերազմին, սոյն

եկեղեցին ուժրակոծութենէ կը փասուի, իսկ երիցատունն ու սրահը բոլորովին կը քանդուին: Եկեղեցական տուժարներ և անօթեղէններ կը կորսուին, իսկ հայեր խուճապահար կը փախչին դէպի Հնդկաստան: Պատերազմէն ետք, Ռանգունի հայ զոհարերոյ զազութը, կալկաթահայերու ալ օգնութեամբ, կը վերանորոգէ տաճարը՝ որուն օրհնութիւնը կը կատարէ Տ. Վարդան Քհ. Վարդանեան, 1948 Յունիսին: Ներկայ շէնքը խաչաձև է և անդճէթ. արևմտեան, հիւսիսային և հարաւային կողմերը անդատակներ ունի: Տաճարը կոկիկ է և լաւ յարգարուած:

Մանդլէի հայոց Ս. Լուսաւորիչ եկեղեցին կառուցուած է Մինգուն Մին թագաւորի ժամանակ ԺԹ. դարու կէսէն ետք, իր իսկ օժանդակութեամբ: Տաճարը վերանորոգուած է 1935ին: Սաչաձև, սիրուն շէնք մըն է, առանց գմբէթի: Երբ 1958 Յունուարին այցելեցինք Մանդլէ, եկեղեցին գտանք բոլորովին մերկ. լքուած և կիտաւեր վիճակի մէջ: Իր ամենէն բազմաշառ շրջանին, հայ ժողովուրդի թիւը հազիւ հարիւրեակի մը հասած է: 1908էն ի վեր քահանայ ունեցած չեն, սակայն ժամասացութիւնը չէ զազրած շնորհիւ Պր. Վրթանէսեանի և Արգարեան Եղբարցի Մինչև Համաշխարհային Բ. Պատերազմը, հազիւ 20 հայեր կ'ապրէին հոն. ներկայիս միայն երկու հայ մնացած են և անոնք ալ օտարներու հետ ամուսնացած: Եկեղեցիին արևմտեան կողմը կը գտնուի ընդարձակ երիցատուն մը, կիսաքանդ վիճակի մէջ: Մանդլէէն մեր վերադարձին, Ռանգունի հայոց եկեղեցոյ վարչութեան թելադրեցինք որ վերանորոգեն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին: Հակառակ անոր որ վարչութիւնը որեւէ կերպով պատասխանատու չէր այդ 400 մղոն իրենցմէ հետու գտնուող տաճարի վերանորոգման և հակառակ իրենց տրամադրութեան ներքև եղած գումարներու նուազութեան, օգնուական ժեստով մը՝ որ միշտ յատուկ եղած է այդ մարմնոյն, ընդ առաջ գացին մեր խնդրանքին, ու ամիս մը առաջ վարչութեան ատենապետը կ'իմացնէր մեզի թէ արդէն տաճարը վերանորոգուած է, մինչ հոս կալկաթայի մօտ, հազիւ 120 մղոն հեռաւորութեան վրայ, Սէյդա-

նութիւն միայն գոյութիւն ունի. անիկա ոչ բուրժուական է և ոչ ալ ընկերվարական. այլ իսկ լեզուաբանական առարկայական գիտութիւն:

ԱՆՈՒՇՍԻԱՆ ՎՐԴ. ԶԴՋԱՆԵԱՆ
(Շարունակելի՛ 2)